

ձեւ մը , կաղապար մը երեւակայած է , եւ հարիստառը յունական դործիր կը զանձնիք այսօր՝ տարբեր ժամանակի եւ տարբեր հեղինակներու՝ որոնք : առ քիչ զանազանութիւններով , հիմնական լրացումին մէջ գրեթէ բացարձակ նայնութեամբ , եւ երբեմն ամրագութեանը մէջ կէտ առ կէտ նմանութեամբ , կը վերարտադրեն այսինչ աստուածին , այսինչ հերոսին , այսինչ տաճարին , այսինչ տեսարանին պատկերցումը :

Այս հասուածը որուն թարդմանութիւնը կը հատարակներ այս անգամ վերջին մասն է «Արուեստին փիլիսոփայութեան» երրորդ մասին Բ . գլխուն , որու մէջ թէն կը բա-

ցատրէ ժամանակաշրջանին ազգեցութիւնը յոյն արձանագործութեան վրայ . Ամեկից առջի գլխուն մէջ թէն ցոյց տուած է Եղիշին ու մումկալ , ճապուկ , հնարամիթ , առողջ ու վճիռ խառնուածքին , եւ երկրին աշխարհազրական , ընակսն , կիմայական ներութեան , յատակութեան ու բարեխառնութեան ներգործութիւնը այդ արուեստին վրայ . իսկ յաջորդ գլխուն մէջ , — որու թարգմանութիւնը պիտի հրատարակինք մեր յառաջիկայ թիւերգ , — թէն մատնանիշ Կ'ընէ Առևնաց հանրային հասաւասութեանց ազգեցութիւնը իրենց արուեստին վրայ :

Ա . Զ



ԿՈՒԻ ԱՄԱՉՈՒՆԵՐՈՒ ԵՒ ՅՈՅՆԵՐՈՒ ՄԻՃԻ (\*)

(Հարթաքանդակ)

## ՅՈՅՆԱԿԱՆ ԱՐՁԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

— • • —

Ամէն շրջանի մէջ , մտացածին դործը իրական կենաքին ամփոփումն է եղած : Եթէ նոր ժամանակներու հոգին յննենք , անոր մէջ կը զանձնիք այլայուններ , անկապակցութիւններ : կիւանզութիւններ , եւ՝ կարմիր է ըսկ՝ զգացման ու կարողութեանց ծայրիցիզ անումներ ու բնոց անդրագարձութիւնն է իր արուեստը . — Միջին Դարուն , հոգիկան ու ներքին ժարգուն չափանաց գարգացումը , վասմ ու կաթողին երազին հետապնդումը , ցաւին պաշտամունքը , մարմնէն պժանքը , վերագրագութեան երեւակայութիւնն ու զայնութիւնը մինչեւ սրբէական տեսիքն ու երկրպագութիւնն էր տանին Մատութ են անմանութեանն ու «Փիտրէթիթօն» ներունը . Տանիթինն ու Բարգարգայնը , ապիկութեան ու տարփամլ արգունիթներու նրացեալ փափկութիւններն ու վիթխարի յիմարութիւնները : Ատոր հետեւանքով՝ նկարչութեան եւ քանդակակործութեան մէջ , ամենը տղեր են կամ գեղեցկութիւնն զորկի , յաճախ անհամարական եւ անկենցան , գրեթէ միշտ վախտ մարտ , ծիրած , եւ պաշտօնմին կամ յափշակիութեան

(\*) Այս քլիշէներն առնուած են La Gazette des Beaux-Arts-ի :

Հ ջ ջ անշարժ , վանքին տիտոր բաղցրութեամբ՝ կամ զմայանքին ճառագայթում մոլոր համակռւած շատ ազպոն եւ կամ չափազանց նողերը ըստ ասդրի կարենալու համար , եւ արդէն Արքայութեան անձնանուած : Այս աստութեան առեն , մարդկային կեանքի պայմաններուն տիեզերական լարելաւումը նախնաց կենցաղին ծանօթացումն ու հասկացողակիւնը : իր մեծ զիւտերովին աշտազրուած ու հպարտացած մոքին խոյանքը՝ կը վերակենդանացնեն հեթանոսական զայտումն ու արևեստը : Բայց Միջին Դարուն հաստատութիւններն ու ձեսերը զեւ կը նեան , եւ իտալիոյ ինչպէս ֆլամանդոյ ։ ամենէն զեզեցիկ գործերուն մէջ , կը տեսնենք անձերուն ու նիւթին անախտք հակապատկիրը . մարտիրուններ որոնք յունական գերեզմանէ մը եւած կը թուին , Քրիստոններ որոնք շանթարձակ Արամագդեններ



## ԱՍՏՂԻԿ ԲԱՂՆԻՔԻ ՄԷՋ (Լուգընի Թագարան)



## ՆԱՏԱԼԻ ԱՂՋԻԿԻ

Տիրամայրներ՝ անսուրը սիրոյ մը արժանի՛, հրեշտակներ Երանենքրու չափ չորհալի նոյն իսկ Արքեանի Մազգային Ներ սրբնա չափաղանց վթի թիւնափեղ Համբարուներ և ներ Եւերապահնաներ սրբնք չափաղանց առոյց Հերակիւներ են .մէկ խօսրով համախցիմք մը սուրբերու եւ սրբունիներու, սրբնք ապահարու թեան և աշշարանի գործիքներուն մէջ, այն անեկ առաջդրութիւնը մորթի զունազեղութիւնը և րիխ կեցու ածոց կը պահեն սրբնա պիտի պահանձէին ողնուաշնորհ կողովակիր հելլենանիներու կամ անթերի բարիներու ծիծաղկոտ հանդիսան թեան մը : Այսօր մարդկարան կիւտուն խնձորու մը վարդապետատեանց բազմազայտ պիտունն ու համասկանութիւնը, ուղղացին կեանքին լափազանցումք, նստողական սովորութիւնները, արտեսական կենցախն ու անկուսու զգառումք ու մեր մարտապահներուն մշշ կը արինքն, անապահ ուղարկու սաստենուած ան են ճողու ու նոր

Digitised by A.R.A.R. @

անակի անաստուն մը, զո՞յ զործելուն եւ մոտեկուն՝ երկրիս վրայ, որ զայն կը սնուցանէ եւ արեւուն տակ որ զայն կը լուսաւորէ, հօմա հոկայ ուղեղ մըն է զարձած, անաս հան հոգի մը, որուն համար իր անդամները յանկուածական մասեր են եւ իր զարպանակները՝ սպասուուրներ, անյաջ իր հետաքրքրութեանց եւ իր փառաւորութեանց մէջ, միշտ խուռակումի և աշխարհակալու թեան հուսածուն, սարսուուներով ևս պայմաններով՝ որոնիք իր կենգանական շինուածքը կը խանգարեն եւ իր մարմական սեցուկը կը խորուակին, ամէն ուղղութեամբ թափառկոս իրակ սն աշխարհն մինչեւ վերջին ասնամաներն ու մինչեւ աւելքը երկուական յախան ախխարհն, մերթ արքիս, մերթ վաստակարիք իր ստացած արդին նշանութեանց եւ իր ծրագիրներն անկարգ են անեւ մազկանարքը վաղեկով կամ արիստոնի մէջ իջած թագուած, ցաւացին, ներոյց ու վեհաչուք երազին մէջ ախիրեցով՝ ինչպէս Պիտովրն, Հայունէ եւ Կէօթէի ամառութեոր, կամ իր ընկերական խորչիկին ճնշումովը սեղմուած ու մասնագիտութեամբ մը կամ մենամատութեամբ մը զես ի միակ կորդը մուռա ինչպէս Պալզաքի անձնաւորութիւնները, ու ազգիսիք մաքի մը, Եւսակն արուեստաները չեն սահմանադր այլ եւս, ինչ որ մարմարը մը պատկերացնան մէջ զայն կը հետաքրքրէ, անցանեմբը կողդը, կենզանի կազմուածքը չէ, այլ շարժուն զիմանալութենը, թափանցիք հոդին՝ որ մեսին մէջ կը յայտնուի, անմարմնական կիրքը կամ մասծումը ձեւին ու արաւարին սեսքին մէջ համակ բարեխառն ու զեղութը, նեթք քանչակագործական փեղսերը կը սիրէ, մասնաւոր զատուարակութեան մը նշեւանքովն է, Նախանցարաստական երկպատու զարպացումէ մը իմասու, գեղապաշտի խօսքանկարն ախրաժանազօն մը՝ Բացմերանդ ու աշխարհաքազարի ըլլալու, կարող է նետաքրքրութիւ արուեստին բոլոր ձեւերուն, անցեալին բոլոր վայրկեաններուն, կենանքին ըլլոր յարհերուն, համ առանք ստառ եւ հին սներու վերակենդանացուներէն, զեղջիկական, ամառախային համ բարաքրու բարքերու անսարաններէն, տարախարիկի ի հնառա պատուար կերենքն, այն ամէն քանենք որոնք հետաքրքրութեան համար սնունդ մըն են, պատմութեան համար սորիւման մը, բազման կամ սուսան նիւթ մը, Այսպէս յաղեցած եւ ցրուած ըլլալու, արուեստին կը պահանջէ անակնկալ եւ զօրեզ զդայութիւններ, ողյունքու, զիմագծութեանց եւ բնակայի հարիքին նոր ազամառութիւններ, չշատեր որ, ինչ զնով ալ ըլլայ, զինքը վրջովին հայ կարծիքը եւ ձարամացութիւններ, զինքը որ գետք ի արուեստականութիւնն, զես ի կանխա-

Ընդհակառակն Յունատանիք մէջ, զգացումները պարզ են եւ հետեւաբար՝ ճաշակն այ պարզ է. տեսէք յունական թարթերութիւնները. անոնց մէջ չկան բարդ ու խորունկ նկատաբիրներ՝ ինչպէս Ելքարթերնները. չկան Համարօրէն հիւսուած ու լուսուած հանգույցներու չկան անակնականներ. և այսք կը պահանջ զիւցանական հնէքեամիթ մը շուրջը զոր իրենց տղամթենու ի փեր ամեն մարդ կրկնած է իրենց. առաջցու զիւսեն զէպերն ու անհնացլուու մը. իսկ գործութիւնը կարելի է երկու բառով պատմնի հաս, խելքը զիւսն զացած բանակետովն արցանունքը կը պահանջ է կարծելով թէ իր թիւնամինները կը մորթէ. իր յիմարութիւնն ամօթանար, կ'ողաց եւ կ'ողինքն էք մենցնէ: Քիրկուտէս, վիրառու, ըստ զէնքերովը (լուսած և զջզիք մը մէջ կուպան զինքը տեսնելու որոգնեալու իր ալշանիւնու պէտք ունին. կը զայրանայ, կը մերժէ, եւ վիրջ ի փերջոյ՝ Հերակլէսի համանանի վրայ կը զիջանի: Մենանդրի կատակերպութիւնները որոնք ծերեննարի խազերուն չնորդիւ մնջի ծանօթ են, կարելի է ըսել ոչինչով շինուած են, անտօն երկու հաստ պէտք ի բրարու. խառնուն հոսովիշակն միջի կատակերպութիւն մէջ հանելու համար, ամենն էն անրաքանենքը մեր զաւեշտափանակնեն առ ելիք նիւթ չի պարունակեր: Կարդացք Պլատոնիք «Հանրասիկութիւնան միզբնառութիւնը, թէ կը բրարի սրբակուականքը» և կուկիանոսի այդվերջինասութիւնն էց Տրամախօսութիւնքը, ու կամ մնոյն թակ Քնննորին ածնաւեսաբականքը» եւ պիւրասոր ոչինչ զրուած է հոն տպաւորութիւնն գործելու համար. ամբողջը միաձոյլ է փոքրիկ ընտանիք ամսաբաններ են, որոնց արքանիւնք ամբողջամաս տէր կամ վարչութիւն է մէջ կ տեսով շիշու կայ ուն, ոչ մէկ սուր կամ բուռն գիծ. հազիւ. թէ կը գտամի, եւ սակամի հմայուած կը մնա, ինչպէս զայտի ծաղիք մը կամ վիճ աստակիթ մը հանդէս: Անձերը կը նսաին, կլցնեն, իրարու կը նային, սովորական թանիք ըսեմով իրարու, առանց աւելի միզբն զրուած վագագի պատրուն վրայ ունկա, ու մասնաւութիւնները և իմացած, բրտուած, ու մուռ զմզելութեան մէջ կը կյայան ոչ մէկ ուժով շիշու կայ ուն, ոչ մէկ սուր կամ բուռն գիծ. հազիւ. թէ կը գտամի, եւ սակամի հմայուած կը մնա, ինչպէս զայտի ծաղիք մը կամ վիճ աստակիթ մը հանդէս: Անձերը կը նսաին, կլցնեն, իրարու կը նային, սովորական թանիք ըսեմով իրարու, առանց աւելի միզբն զրուած վագագի պատրուն վրայ ունկա, ու մասնաւութիւնները և իմացած, բրտուած, ու մուռ զմզելութեան մէջ թաթիւնք ասիք խմելցած անհամ զմունքու, բայց երբ փանի մը ամիս շրթունքն անիք մէջ թաթիւնք, այնքան մատուր ու այնքան թաթր այդ շուրջէն ալ ուրիշ բան ու ուրիշ խմել, եւ միւս գրականութիւնները ա'լ գրարպակվելի, պորանիի կամ թոյսի պէս կուգան մեան:

Նկատենք նաև այդ տրամադրութիւնը իրենց գեղարվուսակին մէջ, ու զլիաւորապէս այն արուեստին մէջ զոր կ'ուսումնասիրենք հուս, իրենց քանդակագործութեան մէջ։ այս մրատաւոր ձգտումին շնորհիւն է որ զայն կատարելիութեան հասուցած են, եւ իրենց ծշմարիս ազդային արուեստն ըրած են, որովհետեւ չկա արուեստ մը որ ասոր չափ ասհանդէլ պատր միաբար

ու պարդ զգացումներ եւ պարզ ճաշակ, Արձան մը մարմարէ կամ պրոնէց մեծ կտոր մընէ, եւ միծ արձան մը յանձախ տառանդին է պատուանդանին վրայ. Կարելի չէ անոր շատ բուռն ժեսթ մը կամ կրքոտ արտայալութիւն մը տալ, ինչպէս որ հարթաքանդակին կը յարմարի, ներկայացուած անձը բոն սզրօսիկ, տպաւորութիւն դրծելու համար ըստ կը ըստ ածիք թուէր, եւ Պերնինին մէնին մէջ իյստուլու վասնգին կարելի է են թարփութիւն Ասկից զար, արձան մը հաստատուն մարմնէ մը ինսուատ է, իր անդամնին ու իրանը ծանրութիւն մը ունին, կամ է անոր շուրջը զանալ, դիտողը անոր նիթական զանգուածին գիտակցութիւնն անի, արգէն շատ յաճախ մերկ է ան, կամ զըրիթէ մերկ, արձանագործը պարասարուած է ու բնին գիտուն չափ կարեւորութիւն առա մարմնոյն կողին ու անդամնին երուն, եւ կենական կեանքին չափ սիրել, Յոյն քաղաքակրթութիւնը մերկն է որ այս երկու պայմանները լրացացած ըլլայ: Զարգացման այդ ասաբառանին ու այդ ձեւին մէջ, մարդ սէր կը զզայ մարմնոյն համար. հոդին զայն իրեն ստորագաս չէ ըրա, յանին կարգը չէ ձգած, ան ինքնի կարեւորութիւն ունի, Դիտողին համար հաւասար գիր ունին անոր, բոյոր մասերը՝ աղնիւ կամ ու աղնիւ, կործքը որ լայնորէն կը կը շնէ, ճկուն ու հըզօր պարանցը, մկան

### ԽԱՍՏԱՐԻ ԱՏՁԵՒԱՆՈՒԹԻ ( ուղի թանգարան, Բարձր)



Նունքնիր որ ոյնայարին շուրջը կը փորուին և կ'ուուին, բազուկները որ սկսեանդ կ'արձակին, սրտնգներն ու տաքերը որոնց կորովի ձգաւումը ամբողջ մարզող զէպ առաջ պիտի նետէ վազգին ու սաստմին համար, Պատունի մէջ պատունի մը կը մերգորէ իր հակառակորդը՝ շիպ: Ելսոկ մարմին մը եւ բարակ վիզ մը ունենալուն Արքստոփան կը խոստանայ որ իր բարի խորհուրդներուն հետեւող երթասարդը ազուր առողջութիւն մը եւ մարմնամարզուկն զնեցութիւնն մը պիտի ունենայ. Վենորք միշտ լեցուն պիտի ըլլայ, մօրդդ ճերմակ, ուսերդ լայն, սրունզներդ մեծ.. Գեղեցիկ ու ծաղկամթիթ պիտի ապրիս լրացարաններուն մէջ, Ուկագիման պիտի երթասաման զալ նուբրաման ճիթնենիներուն շուքին տակ, ծաղկեալ կնիւնի պսակ մը զլուխգ, քու տարիք ունեցոյն զզօն բարեկամի մը հետ ուզածիք պէս, ու նորածիլ կաղամանին ու գեղձին անոն հոտովը բուրումնաւատանած, աղուր զարունը վայելուն, երբ ասոն կնանիրն մօտ կը սօսափէ » Աղնուազգի ձեր մը հանցներուն ու կատարելու թիւննուն ան, ասնք, եւ Պատուն, տեղ մը, երթասարդունքը մաստածներուն նուիրուած զնեցիցիկ երթիվաններու կը բաղդատէ, դրո՞նը կը թողուն իրենց ուղածին պէս թափառի արտազայերուն մէջ, տեսնելու համար թէ բնագոյն պիտի զանին ին մաստութիւնը: Այլ-

պիսի մարդիկ մասնաւոր ուսումնակրութեանց պէտք չունին հասկացողաբար գիտելու համար մարդին մը ինչպէս Պարթենոնին Խենուոր կամ Լուվիր Սփիլէսը, Կոնդին Ըկուն նիւա-  
տը կոնքին վրայ, անզաններուն ճապուկ յօրինուածքը, զարշապարին յատկ կո-  
րակից, փայտուուամուր մորթին ներքեւ շարժուն ու հոտոն մկանուաներուն ցանցը, Ա-  
նոր գեղեցկութիւնը կը ճաշակին ինչպէս անզիւցի որորդ ազնուական մէ իր մեծցուցած  
շնուրուն եւ ձիերուն ցեղը, կազմուածքն ու գերազանցութիւնը կը դնահատէ; Զայն մորկ  
տեսնելէն զարմանք չեն զգար: Ամօթխածութիւնը զեռ պարկիշտամուտութիւն մը չէ զարձած: Բ-  
րինց համեմատ, հոդին վասմ բարձրութեան մը մէջ միանաւորիկ գահի մը վրայ չի բնակիր: Ար-  
ևասաններով առուեր մէջ ձղերվ այս զորապանները որոնք նուազ ազնիւ պայտօնին մը կը  
ծառային: չախնար անոնց համար, չի ծածկեր զանոնք: Անոնց զաղափարը ոչ ամօթ ոչ մպիս  
կը ներշնչէ: Անոնց արտօած անունները ոչ ազտոս են, ոչ գրաբիչ, ոչ գիտական Հոմերոս զա-  
նոնք Կ'արտասանէ այնպէս ինչպէս մարմնոյն միւս մասիրը: Ան գաղափարը զոր անոնք Կ'ար-  
թենցնեն Արիստոփան մէջ, զուարթէ է, առանց աննուածուր ըլլայու ինչպէս Ծապէի մէջ: Ան  
մաս չի զազմեր զաղանի զրականութեան մը որուն առջեւ խստարարոյ անձները երեսնին կը  
սփօղեն եւ փափուկ մոգերը քիթերնին կը բռնեն: Թատրոնն, մէկ տեսարանի մէջ բասն ան-  
զամ Կ'երեայ ան, տեսական տօներուն միջոցին, պաշտօնատարներուն առջեւ, Փալլոսին հետ  
զոր աղջիկները կը կրեն, եւ որ ինքն իսկ կ'ոգուր իրբեն Աստուած մը: Եոյոր բնական զօ-  
րութեանները աստուածային կը նկատուին Յունաստանի մէջ, եւ զեռ անասունն ու միտքը  
մարզուն մէջ իրարէ չեն զատուած:

Անաւարիկ ուրեմն կենդանի մարմինը ամրող ու անսպոզ, հիացուած, փառարանուած: ամե-  
նուն աչքին առջեւ ինչքինքն ի ցոյց զրած՝ առանց զայթակդութեան պատուանդանի մը  
վրայ ։ Ի՞նչ

պիտի ընէ, եւ

արձաններաբ-  
թը ըն ցուցած

համակ բու. ա-  
թեամբը ի՞նչ

մատառում պի-  
տի հազորդէ

դիտողներուն

Մասածում մը,

որ մեզի հա-  
մար գրեթէ

անցոյ է, ո-

րովիշեաւ ու-  
րիշ ժամա-

նակի մոտա-  
ծում մըն է

եւ մարդկա-

յին սաքինմէկ

ուրիշ վայր-

կենակն կը

զերաբերի:

Գլուխիր նշա-

նակալից չէ:

չի պարունա-

կեր ինչպէս

մերը բազմա-

զան զազա-

փարներու, մը-

րրկայոյզ կը բ-  
քերու, ի խառ-

նամանն զդա-

ցումներու աշ-

խարի մը, գէմ-

քը լուսոյացած


նրացած, ցաւասանջ չէ, ցատ զիծ չունի: արտայայտութիւն գրեթ բնաւ չունի:

զրեթէ միշտ

անշարժ է: ասոր համար է որ արձանապրծութեան կը յարմարի ան: եթէ զայն այնպէս տես-

նէին ու շնէին ինչպէս մնոնք կը տեսնենք ու:

կը, ինչնք, անոր կարեւորութիւնը անհամե-



ՍՈՒՍԵՐԱՄՐԱՑԻՔ

(Լուգի Թակարտու)

նրացած, ցաւասանջ չէ, ցատ զիծ չունի: արտայայտութիւն գրեթ բնաւ չունի:

Ա. R. A. R. @

մատական պիտի ըլլար, մասցեալ մասերը պիտի սպաննէք . ա' լ կոճիխ ու անգամներուն պիտի չնայիթիք . կամ փափաք պիտի զգայինք գանոնք հազուեցնելու : Ենդէալառակն յունական արձանն մէջ . զլուուս անգամներէն կամ կոճիխ չաելի չահեկանութիւն չունի անոր գծերն ու կարգերը կը շարունակեն պարլապէս . դիմագծութիւնը խոռուն չէ, այլ հանդարտ, զբաթէ աղօս . հոն ոչ մէկ փարտութիւն, ոչ մէկ բաղծանք, ոչ մէկ փառափրութիւն չի տեսնուիլ որ մարմանարու ու ներկայ կենաքէն անդին անցնի . ընդհանուր կեցուածքը եւ ամբողջութիւնը միտուն ծգտումնէք համակուած են : Եթէ անձը դէպ ի նպատակ մը տժնորդէն կը շարժի , ինչպէս Հոռմի «Ականքընկեցը», կուվրի «Սուսերամարտիկը» կամ Պոմպէիի «Պարող նահապետը», համակ ֆիզիքական տպասորութիւնը կը սպառէ այն բոլոր բազմանքներն ու այն բոլոր դադափարները զրկարող է անուննաւլ . կը բառէ որ սկսածնը լաւ որակէ . հարուածը լաւ տայ կամ նարուածէն լաւ խուսափի պարը ենանդուն ըլլայ ու լաւ կըշ- ռաւորուած, եւ զո՞ է, իր հոգին ատկից անդին չի տենչար : Բայց սովորաբար . իր կեցուածքը հանդարտ է . բան մը չ'ըներ, բան մը չ'ը- սեր . ուշագիր չէ . ամրողջապէս կեղ- րոնցած չէ ինո- րունկ կամ անյագ նայուածքի մը մէջ . անարժ է, անճիգ . ասանց խոնջնքի . մերթ կանգուն, ա- ւելի մէկ ոտքին վրայ, կրթնած քան միւսին . մերթ կէս պանկած . քիչ տառջ վազած է ինչպէս փոքրիկ Լակեռումո- նուհին, հիմն . ինչ- պէս Փլորան, պասկ մը ձևոքը կը բռնէ . զրեթէ միշտ իր կա- տարած գործողու- թիւնը աննշան է . ան դադափարը որ զինքը կը զրաղե- ցընէ . այնքան անո- րոշ է եւ մեզի հա- մար այնքան բա- ցակայ, որ դեռ այ- սօր, հակասակ տասը ևնթարութեան . ո- րշապէս կարելի չէ բաել թէ ի՞ո՞չ կ'ը- նէր Միւոյի Աստ- ղիկը : Կ'ապրի՛, ա- սի կը բառէ իրեն . եւ իւ բառէ յոյն դիտողին . Պերիկ- լէսի եւ Պատոնի ժամանակակիցները պէտք չունին բռնա- եւ անակնկալ տր- պաւորութիւններու . որ իրենց բթացած ուշագրութիւնը ցնցեն կամ իրենց անհանդիսա զգայ- նութիւնը վրազվեն : Ասող եւ գեղագիթիթ մարմին մը, առնական եւ մարմնամարզական բոլոր գործողութիւններուն կարող, կին մը համ այր մը զեղացիկ բողբոշումով եւ աղնիի ցեղէ :



Գ.ՈՒԽ ԹՐԱՎԱԼԻ ԱՓՐՈՒՏԻՏԻՆ

խաղաղ զէմք մը՝ արձակ լոյսին մէջ, յաջողաբար հանգուցուած ու լուծուած դիմերու բնական ու պարզ ներդաշնակութիւն մը, առնցմէ աւելի բուռն տեսարանի մը պէտքը չին զգար, կ'ուզեն դիմել մարդք իր գործարաններուն եւ իր վիճակին հնատ հանձնատական, օժտուած այն ամրոց կասարելութեամբը դոր կրնայ ունենալ այս առնմաններուն մէջ. ատկից ուրիշ ոչի՞նչ, ոյի՞նչ ատկից աւելիք, մնացածը չափազանցութիւն, անեւութիւն կամ հիմանութիւն պիտի թուեր իրենց, Այս է այս յշջափակը, որու մէջ իրենց զարդարանար պարզութիւնը կեցուցած է պիտինք եւ որու միր զարդարացմէն բարյութիւնը մնաց դուրս է մղած, անոնք իրենց պատշաճող արուեստ մը գտած են հնան, արձանագործութիւնը, ասոր համար է որ այդ արուեստը մեր ետեւը թողած ենք, եւ այժմ անոնցմէ՛ է որ կ'երթանք օրինակ կ'առնենք:

ԻԲԱՌՈՒԹԻԹ ԹԵՂՆ

## ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐՆ Ի ԲԱՐԻԶ. — ՆՈՒԱԳԻԱՀԱՆԴԻԼԻՍՆԵՐ. — ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆՑԻ  
«ՊԵԳՈ»ԻՆ ԹՐԱՆԱՄՄԵԱԿԸ. — Պ. ՖԱՍՈՒՆԱՏԵԱՆՑԻՆ ՄԵԿ ԹԱՐԳՄԱՆ-  
ՆՈՒԹԻՒՆԸ. — ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆԻ ՀՐԱՍՏԱՐԱԿՈՒ-  
ԹԻՒՆԸ. — ՆՈՐ ԹԵՐԹ ՄԵՐ

ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐՆ Ի ԲԱՐԻԶ. — Այս տարուան երկու Սալոններուն մասնակցած են վեց հայ նկարիչներ, Պ. Փ. Զարգարեան, Շապանեան, Շահին, Ժիրանեան, Թէրլէմէփան, Պրիդորեան, Պ. Շահին «Բնիկերալից» անուանուած է «Գեղարուեստից ազգային ընկերութեան»:

ՆՈՒԾՈՒԱՀՈՅՆԴԻԼԻՍՆԵՐ. — Պ. Ամիրեան նուագահանդէս մը տուաւ. Մայիս 21ի իրիկունը՝ Բէյէի սրահին մէջ՝ Համակերլի վիճորը երդէկինքներէլիք, միկինվարատօի, Բուուկինչայ նի կառուներ, եւ երկու հայկական մոլովդղական երդեր. Տիեմեր ֆրանսացի հայանաւոր գաղականարը. Տիկին թող քարոն, մնա Օքէյաչէն, Պաէք, պատօ, տը Բատկիլ ու օլիորդները եւ Պ. Բոլ Վարար բամբակութականարը, մասնակցեցած երկուոյթին, որուն ներկայ էր ֆրանսական խուռն ու ընտիր հասարակութիւնը մը եւ որ շատ վայլուն յաջողութիւնը ունեցաւ:

Մայիս 23ի հնդուարթի իրեկունը, Վահրամ Սվաճեան նուագահանդէս մը տուաւ «Ալ տէ-ԱՆԿրիքիլթօս» տը Ֆրանսայր մէջ, ածնց, իր սովորական ճարտարութեանմըր, ուղիղ ընկէն, Տրէնէն, Տղարաբէն եւ կամիչն կոտրներ, եւ իր հեղինակութիւններէն մէկ քանին, ու ըսուք բուռն ծափերով ընդունուեցան:

ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆՑԻՆ «ՊԵԳՈ»ԻՆ ԹՐԱՆԱՄՄԵԱԿԸ. — Կովկասի թերթերը կը հաղորդեն թէ Թիֆլիսի հայ, վրացի եւ ուսւ հասարակութիւններ հանաւառարապէս տօներ են Գարեթէ, Սևանուկեանցի թատրական գործութեան յիհամեակը, հայ, վրացի եւ ուսւ թատրախումբերը ներկայական պարագաներուն կ'առաջանաւ:

Պո»ն, Սունդուկեանցի հրաշակերտը. եւ եւ թեք ազգի գերասաններն ինչպէս եւ հասարարակութիւնը՝ այդ ներկայացման միջոցին խանդապատ մնացանքի ցողեցրով փառաւորեր են տաղանդապոր հայ թատրեագիրը.

Սունդուկեանց արժայայտութեան, իր թատերգութիւնները, իրական կեանքէ ներշնչուած տաք, անկեղծ ու կենապարով պարագաներ՝ սուր երգիծանութեամբ մը սոորազգութեած, արգարութեան եւ բարութեան բուռն սիրով մը տողորուած, հայ գրականութեան այս հազուազիւտ էջիրէն են որոնք ու եւ է դրականութեան մէջ կարող են անը մը գրաւել՝ իրենց պարզ քայլական իրական բնագագութեամբը: Ատեղից զատ, Սունդուկեանցի գործը թուական մը կը բանայ Հայոց ինչպէս եւ Վագա թատերական գրականութեան մէջ. հնդիք ու նորանդապատ ողբերգութիւններով եւ ուսմաննեկ խաղերու թարդիմանութիւններով միայն կազմուած հայկական թերթերուարին մէջ, ան առաջին անգամ թերաւ. իրական, կենցանի, իրինքնուրոյն թատերգութեան նորութիւնը. եւ իսակերս, ուր կը տեսնուին բարոյախօս մտածողի ազնիւ ու ըմբուռ ձգուածինք, ոչ միայն զերծ են ամէն նմանողութենէ. հնամութիւնէ, հաստորականութենէ, այս կրնան համարակի նոր ու սիրուն տարր մը վաւելցուած մարդկային գրականութեան պայտ՝ Յանաջիկային պահելով աւելի մարտանանորէն խսիր Սունդուկեանցի գործին վրայ, կը փութանք մեր չնորսաւորութիւններն ու յարգանքը մատուցանել «Պեգո»ի եւ «Ամկան Պետրոսի եւ կենապատ»ի եւ «Ամկան Պետ-